

82

2-16

910

u. y.
u. p-



Ն Ա Ք Բ Ի Ն Ք Ե Ր Թ Ը Ն

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՈԶԱԿԱԻՈՐ ԳԱՂՏԻ
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ԹԱՐԳՄ. Ժ. Շ.

ԹԻԻ 12

ՓԻՆՔԵՐԹՐՆԻ ՆՄԱՆԸ



Աւագակը, սեղանին վրայ գտնուող աւրանակը շորայակաւ
ձեռքերովը բռնելով սպառնաց նորեկին գոչելով.

— Ահա բուն Նաք Փինքերթընը:

ՓԻՆՔԵՐԹԸՆԻ ՆՍԱՆԸ

ՅԱՆԴՈՒԳՆ ԳՈՂՈՒԹԻՒՆ ՍԸ

Միլիոնատեր Մարք Սթեֆորտ կը բնակէր Պրֆալցո, Նիւ-
Եօքսի նահանգին մէջ Լօկըն Սթրիթի ամէնէն զեղեցիկ տու-
ներէն մին, — սալատ մը, եթէ կարելի է այսպէս բոել:

Ամբան գեղեցիկ իրիկուն մը, մեծահարուստ Ամերիկա-
ցիին բնակարանը հիանալի կերպով լուսաւորուած էր: Այդ
իրիկուն մեծ բնդունելութիւն մը տեղի կ'ունենար:

Հրաւիրեալներու բազմութիւնը կը խոնուէր գեանայարկի
բնդարձակ սրահներուն մէջ: Ամէն տեղ ազամանդներու չո-
զիւնը կը տեսնուէր և մետաքսէ շրջազգեստներու շքիւնը և
տակեայ շղթաներու ու հովանարներուն զարնուող ապարան-
ջաններու շաշիւնը կը լսուէին:

Կիները իրենց երեկոյթի ամէնէն փայլուն արդու զարդե-
րը կը ցուցադրէին և այրերը՝ սեւ ախուր զգեստը, զոր ա-
րարողական հագուստի մը վերածած է նորաձեւութիւնը:

Պրֆալցոյի բարձր քնկերութեան պատկանող բոլոր ան-
գամները ժամադրութիւն տուած էին հոն: Քաղաքին հա-
րուստ և յարգուած անձերէն շատ քիչերը կը բացակայէին
այս հանդէսէն, և անոնք ալ լուրջ պատճառներով չէին ե-
կած, վասն զի Մարք Սթեֆորտ ընդհանրապէս սիրուած էր
և անոր տուած երեկոյթները համբաւ հանած էին իրենց փայ-
լին և իրենց մեծաշուք պերճանքին համար:

Այն իրիկունը կարծես թէ պարիկ մը անցած էր տունէն:
Պատերը և ձեղունները զարդարուած էին ծիրանեղոյն և դե-
ղին վառղերու փունջերով: Վարդեր կախուած էին լուսա-
յորդ ջահերէն: Որմանկիւնները զարդարող թանկագին անոթ-
ներ հոտաւէտ ծաղիկներու ծանր խուրճեր կը կրէին և ծաղ-
կեփունջերու միջեւ ծածկուած ելեկորտական պղտիկ կանթեղ-
ներ մոզական լոյս մը կը տարածէին, զարդարանքի զգլխիչ
հրապոյրը աւելցնելով:

Տարակոյս չկար թէ տանաէրերը ուղած էին վարդերու
տօնի մը հանդամանքը տալ այս երեկոյթին և ամառնային

ճաղիկին գեղեցկութիւնը փառաւորել : Եւ արդէն որոշած էին ընտրել վարդերու թագուհի մը , որ հրաւիրեալներուն վրայ պիտի իջիէր ճաղիկներու շքեղ ամպնովանի մը տակ գեանդուած դանու մը բարձունքէն , ուրիշ թարմ և յորդաւատա պահներու ջրովմներ կը հոսէին :

Մրտձայնութեամբ թագուհի ընտրուած էր Օր . Զօրէյս կրէն , աղջիկը Աթէֆօրտի մէկ բարեկամին , որ անոր պէս միջինատէր էր : Ստուգիւ այդ աղջիկը , — հակառակ ժառանգորդուհիներու մեծ մասին , սրմնք իբր հրապար իրենց օժիտին ոսկիները միայն ունին — , հիանալի և հազուադէպ գեղեցկութիւն մը ունէր :

Իր նուրբ ձեւակ վիզին վրայ , չնարձալի ու թարմապեղ գլուխը պճնուած էր խարտեաչ , խիտ ու գանգուր մազերով : Շափուղայի կապոյտ գոյնով աչքերը կը ճառագայթէին դուարթ ու միամիտ , իր հոգիին բովանդակ անքովութիւնը ցոյց տալով : Երեսին գոյնը շապտցիշ փայլ մը ունէր և վարդապոյն փոքրիկ շրթունքին մպխոր ճշմարիտ մարդարիտներ երեւան կը հանէր :

Հետեւաբար Օր . Զօրէյս Մարք Աթէֆօրտի երեկոյթին մէջ իր պաշտօնին պահանջած ֆիզիքականը ունէր ամբողջօքին : Կատարեցապէս կը նմանէր դիւթական պղտիկ թագուհի մը , որ հպարտօրէն նստած էր իր ճաղկազարդ ամպնովանիին տակ և բարեկամական մեծվայելչութիւնով մը կը ժպտէր գինքը շրջապատող մարդերու բազմութեան : Իր արդուզարդը ճոխ և պարզ էր միանգամայն . — մետաքս անգարդ շրջազգեստ մը , թանկագին քարերով ընդելուզուած ոսկի գօտի մը և խարտեաչ գանգուր մազերուն մէջ ազամանդակուս հիանալի վարտակալ մը , որ կարծես լուսապտակ մը կը կազմէր իր սիրուն գլխին շուրջ :

Երկու պարտններ , բազմութեանէն քիչ մը հեռու կեցած , սգեւորութեամբ կը խօսէին , ախպօպոյ ընտրուած պղտիկ թագուհին գիտելով :

— Ի՞նչ հրաշալի արարած , կ'ըսէր մէկը խանդավառութեամբ : Այսքան գեղեցիկ ու այսքան անքիծ աղջիկ մը տեսած բլլալս չեմ չիշեր ընա :

— Արդարեւ հրաշալի է , պատասխանեց միւս երիտասարդը : Եւ ամէնէն խոհեմ մարդուն ինքրքր գլխէն աւ-

նելու չափ ազւոր չէ միայն : Մէկ միջինն տոյար ունենալու առաւելութիւնն ալ կը վայելէ : Անոր ձեռքը ընդունող երջանիկ մարդը գէշ երազ մը տեսած պիտի չըլլայ :

— Ես ալ այնպէս կը կարծեմ . . . Մաղերուն մէջ գանուած սո ազամանդազարդ վարտակալին միայն նայեցէք : Կարծեմ թէ այդ զարդը առնուագն 200,000 տոյար կ'արժէ :

— Դուք իմ խօսքին նայեցէք : Ես այդ մասին բաւական տեղեկութիւն ունիմ : Այդ վարտակալը ճիշդ 250,000 տոյար կ'արժէ : Գոհարեղէն մըն է , որ կրէններու ստացուածքին մաս կը կազմէ սերունդներէ ի վեր : Օր . Զօրէյս երկու տարի ստաջ ժառանգած է ժանաւոր իր մօր , որ միշտ կը կրէր գալն մեծ առիթներու մէջ : Այդ զարդը ընտանիքին աչքին մատուցք մը նկատուած է և Մր . Ուլիքոմ կրէն , Զօրէյսի հայրը , տեսակ մը թուրան գօրութիւն կը վերագրէ անոր : Կը կարծէ թէ իր տունին երջանկութիւնը անկէ կախում ունի : Ուստի իր ունեցած բոլոր թանկագին գոյքերէն աւելի կապուած է այդ գոհարեղէնին , զոր ձեռքէ պիտի չձանէր նոյն իսկ միջիններու փոխարէն :

— Շատ հետաքրքրական է : Այդ գոհարեղէնը ս'ըջափ ժամանակէ ի վեր կը պատկանի կրէն ընտանիքին :

— Գրէթէ մէկ դարէ ի վեր , ըսին ինծի :

Երկու խօսակիցները բռնցին և իրենց նայուածքը դարձուցին հանդէսին թագուհիին և անոր զարպատագներուն կազմած խումբին վրայ : Երիտասարդները , սրմնց հանդէպ Օր . Զօրէյս միշտ ճայրայեղ վերապահութիւն մը ցոյց կուտար , մասնաւորապէս կը ջանային բարեկամական ակնարկ մը ստանալ անկէ : Սակայն ո՛չ ջր կրնար պարծենալ թէ միւսներէն աւելի նպատաւորուած էր :

Զօրէյս կրէն 18 տարեկան էր և հօրը պէս կը խորճէր թէ կրնար տակաւին քանի մը տարի վայելել իր երիտասարդական ազատութիւնը , ամուսնութեան երբեմն այնչափ հեշտ բայց յաճախ նոյնչափ ծանրակիր չղթաներով բեռնաւորուելէ առաջ :

Գրէթէ կէս գիշեր էր : Քանի մը հրաւիրեալներ արդէն կը խորճէին մեկնիլ : Զօրէյսի կառքն ալ գրան առջեւ սպասող կառքերուն մէջ կը գանուէր , թէեւ հանդէսին թագուհին մտաղիր էր կարելի եղածին չափ երկար ստան մնալ :

Սակայն արաններուն մէջ գուարթ ոգեւորութիւն մը կը արեւը ասկաւին: Բոյոր հրաւիրեալները կը մասնակցէին զուարճութիւններուն կամ իրարու հետ կը խօսէին այդ երեկոյթին գեղեցկութեանը վրայ: Ո՛չ ոք նշմարեց զիմակաւոր մարդ մը, որ դարաստանին վրայ նայող պատուհանէ մը կը դիտէր հանդէսը:

Միայն ծառայ մը, որ դարաստան գացած էր պատահարաբար, խորին զարմանքով տեսաւ մարդկային ձեւի մը կառչիլը՝ գեանայարկի պատուհաններէն մէկուն: Այդ մարդը անշարժ կեցած էր և ապակիներուն մէջէն կը դիտէր մեծ սրահին մէջ խռնուած աղմկալի և շարժուն բազմութիւնը:

Ծառան պատուհանին ժողովուրդ:

— Է՛յ, ինձի նայեցէ՛ք, ի՞նչ կ'ընէք հող, պուռայ: Վա՛ր իջէք անմիջապէս: Ո՛վ արտօնեց ձեզ որ դարաստան մտնէք: Պատուհանին կառչած մարդը սարսափահար եղաւ: Իր յենակէտը ձգեց և գետին ինկաւ երկու ոտքերուն վրայ:

Բայց ծառան, բնաւ չսպասած մէկ պահուն, ա՛ջնալիս հարուած մը ստացաւ խորհրդաւոր օտարականէն որ հաւատարակը ութիւնը կորսնցուց և խիճերուն վրայ փռուեցաւ մնաց, մինչ անձանօթը կը փախչէր և վազելով կը մտնէր թաւուտներուն մէջ: Քանի մը վայրկեան հետ անհետացած էր:

Ծառան ոտքի ելաւ հայնայելով: Չէր կրնար սարսափի թեթեւ սարսուռ մը դուրսել, վասն զի ինկած աստիճանը, նշմարած էր որ անձանօթը սե զիմակ մը անցուցած էր երեսին:

Այդ անպիտանը անշուշտ գէշ գիտաւորութիւն մը ունէր: Ապա թէ ոչ երեսը ծածկելու նախազուշտութիւնը պիտի չունենար: Ծառան սկսաւ հալածել փախտաւորներ: Բայց այդ ընդարձակ դարաստանին մէջ չկրցաւ անոր ամենափոքր հետքը գտնել:

Իր ապարդիւն խուզարկութիւններէն յոգնած և, միւս կողմէ, մտածելով թէ անիկա պատէն անցած ըլլալու էր, ծառան տուն դարձաւ և դէպքը հաղորդեց արքային:

Մտքը Սթէֆօրտ անմիջապէս բազմաթիւ անձերու միջոցաւ խուզարկութիւն կատարեց դարաստանին մէջ, բայց ինքն ալ, ծառային պէս, չկրցաւ յաջողութիւն մը ձեռք բերել:

Չզուշտութեան համար լուր տուաւ նաև ոտակահատութեան, որ նոյն գիշերը մանրագնին քննութիւն մը կատարեց տունին

չըջակայքը: Անօգուտ աշխատութիւն: Խորհրդաւոր ինքնակոչէն ամենափոքր հետք մը չգտնուեցաւ:

Միլիտանտները խիստ հանդիսաւ էր արդէն և չէր կարծեր թէ ինչո՞րք չարագործի մը վրայ է: Աւելի կ'ենթադրէր թէ հետաքրքիր մըն էր, որ, առանց ճանչցուելու վասնզի, ուղած էր ակնարկ մը ձգել փայլուն ընկերութեան վրայ:

Ճանտէրը, սակաւին չմեկնող իր հրաւիրեալներուն սարսափ չպատճառուելու հոգածութեամբ, պատահած դէպքը չը պատմեց անոնց:

Վերջապէս Օր. Զօրէյս պատրաստուեցաւ ինք ալ մեկնիլ հանդիսավայրէն:

Առանձին էր, վասն զի հայրը, անձանգստութեան մը հետեւանքով, երկու ժամէ ի վեր մեկնած էր արդէն: Իրեն ծանօթ բազմաթիւ անձեր առաջարկեցին Օր. Զօրէյսի մինչեւ տուն տանիլ զինք իր կառքովը:

Ազջիկը մերժեց բոլոր առաջարկները: Իր հօրը բնակարանը կը գտնուէր Բրոքլի Սթրիթ և տառը վայրկեանի ձամբայ ունէր Ամբր Սթրիթէն և Ուտօօրտ Ավրիսէն հոն հասնելու համար:

Խու մը մը երկատարդներ մինչեւ իր վայելաչ կիտակաւոր ուղեկցեցան անոր: Օրիորդը գլխի բարեկամական նշան մը ևս բրաւ ամէնուն և կառապանին հրամայեց մեկնիլ, թողլով որ ամէն ոք հիացած մնայ իր սքանչելի գեղեցկութեան և գերեզմանը շնորհալիութեան վրայ:

Չիքըր մեկնեցան, դէպ ի հայրական տունը տանելով բախտին այս չփացուցած զուակը:

Լուսնի բուսական գեղեցիկ լոյս մը կար: Յայտնապէս կ'որոշուէին բարձրաբերձ ծառերը Ամբր Սթրիթի, այդ ժամուն ամայի եղող այդ փայտցին, որ կենդանարանական Պարտէզին դարաստանէն կ'անցնէր: Ամէն բան հանդարտ էր: Մարդ մարդատանք չկար: Միայն կը լսուէր թաւալու մը ձեպընթաց կառախու մրի մը, որ կ'անցնէր ձախ կողմէն, երկաթուղիի գծին վրայ:

Զօրէյս նրբօրէն վաղկայուած իր վերարկուին մէջ փաթթուեցաւ: Այդ պահուն սարսուռ մը անցաւ մարմնոյն վրայէն և անբացարկի մտահոգութիւն մը սպրդեցաւ սրտին մէջ: Այդպիսի յուզումներ մինչեւ այն ատեն բոլորովին ան-

ճանօթ էին իրեն և ինք այ խնդաց իր վրայ, բսկով թէ խենթ էր:

Հինգ վայրկեանէն հօրը սուներ պիտի ըլլար: Աջ կողմէն կը տեսնէր ծառերուն և թաւաւաններուն անցնելը կերպանաբանական պարտէզին, որուն քովէն կը թաւալէր կառքը: Սարսափելու բան մը չկար այդ տեղ:

Յանկարծ հրագէնի հարուած մը լսեց իր մօտը:

Աւաղ, իր նախողացումը յիմարութիւն չէր: Իր կառքին առաջակողմի սպակիլին մէջէն տեսաւ կառապանը, որ իր նստարանին վրայ երեքաց և խճուղիին վրայ ինկաւ:

Ձիերը յանկարծ մէկդի քաշուեցան: Կառքին առաջակողմի անիւներէն մէկը փոսին մէջ ինկաւ և ամբողջ կառքը այլ կողմին վրայ ծռեցաւ:

Այն ստեն դռնակը բացուեցաւ և մտայլ դէմք մը երևցաւ սանդուղին վրայ:

Սեւ դիմակ դրած մարդ մըն էր: Օր. Հօրէյս, զայն նշմարելով, սուր ձիչ մը արձակեց: Բայց յարձակողը արգէն վայրենարար մէկ ձեռքը դրած էր աղջկան բերնին վրայ և յափշտակած էր վարսակայը, որ իր խարտեաչ մագիբը կը զարդարէր: Իր աւարը ձեռք անցընելէ ետք, մարդը անհասցաւ ինչպէս որ եկած էր:

ԱՐԱԳ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ

Հետեւեալ առտու, ծայրայեղ յուզում մը կը տիրէր Պրֆալոյի բարձր դատան մէջ: Գիշերը, Կենդանարանական Պարտէզին առջեւ, միլիոնատէր Ուիլիելմ կրէնի աղջկան դէմ դործուած յանդուգն յարձակումին վրայ միայն կը խօսուէր:

Կառապանին դիակը վերցուած էր կառքին քովէն:

Տարաբախտ մարդը սղաննուած էր գլխին մէջ ստացած դնդակի մը հետեւանքով:

Գարով Օր. Հօրէյսի, իր կիսակառքին մէջ գտնուած էր նուազած, աղւոր տոգոյն գլուխը ազամանդազարդ վարսակալէն մերկացած: Խիտա բարեբախտարար կառքը, որ փոսին մէջ կիսովին տապաւած էր, չէր կրցած աւելի հեռուն երթալ:

Ինականարար խիտա մանրագին խուզարկութիւններու

ձեռնարկուեցաւ: Բայց անկարելի եղաւ արդիւնք մը ձեռք ձգել:

Աղջիկը չուտով սթափեցաւ: Իր արկածը ամենայնովն մանրամասնութեամբ պատմեց ստափկանապետ Հօլիի, որ զինքը տեսնելու եկաւ հօրը տան մէջ: Գիտակցութիւնը կորսնցնելէ առաջ ժամանակ ունեցած էր դիտելու թէ իր վրայ յարձակողը զիմակ դրած էր: Ասկէ եզրակացուցին անմիջապէս թէ այդ շարագործը համախօս էր կամ տանջութիւն մը ունէր այն անձին հետ, որուն գիշեր ստեն Մր. Սթէֆօրտի դարստոտանին մէջ թափափը տեսած էր ծառան, — եթէ սակայն ձիչը նոյն անձը չէր:

Ուիլիելմ կրէն՝ զոհին հայրը՝ և Մարք Սթէֆօրտ առտուն ստափկանապետ Հօլիէ վրասնեակը գացին, փորձուելիք առաջին ձեռնարկներուն վրայ համաձայնելու համար անոր հետ:

— Տարակոյտ չկայ, Մր. Սթէֆօրտ, ըսաւ ստափկանապետը, թէ Օր. Հօրէյսի վրայ յարձակող շարագործը և այն մարդը, որ ձեր ամարանոցը կը դիտէր գեանապարկի մէկ պատահանէն, միեւնոյն անձն են: Այդ մարդը անշուշտ զոհ մը կը փնտռէր երբ ձեր գարստատանը մտաւ և Օր. կրէնի վարսակայը իր ցանկութիւնը զրգուեց: Որոշեց իւրացնել զայն: Կեցաւ ամայի վայր մը, Կենդանարանական Պարտէզին երկայնքը, իր եղեռնական ծրագիրը զորձադրելու համար: Խեղճ կառապանը առաջին զոհը եղաւ և եթէ Օր. կրէն չառնար ինքզինքը պաշտպանել, հաւանական էր որ թշուառստականը զայն այլ պիտի սպաննէր:

Ուիլիելմ կրէն սարսուռաց:

— Ա՛հ, ե՛ս այլ պիտի մեռնէի, պտուայ: Այդ աղջիկը ամէն բան է ինձի համար: Անոր կորուստին վիշտը գերեզման պիտի տանէր զիս: Հիմակ ամէն բանէ կը վախնամ անոր և բնատնիքիս համար... Վաղեմի աւանդութեան մը համեմատ, մեր բնատնիքին երջանկութիւնը այդ վարսակալին ստացումէն կախում ունի: Պէտք է որ գտնեմ այդ զոհարեղէնը: Այսօրուրնէ իսկ մամուլի միջոցաւ պիտի ծանուցանեմ թէ երկու հարիւր հազար սուղարի պարգեւ մը պիտի տամ այդ վարսակայը ինձի բերողին:

— Լեցուն պարգեւ մըն է ալ, գիտել տուան ստափկանապետը: Բայց դիւրին պիտի ըլլայ անոր արժանանալը:

Ռճրագործը այնքան ճարտարութեամբ գործած է որ գրէթէ անկարելի է անոր հետքը գտնել: Ո՞վ կրնայ ըսել թէ ի՞նչ եղած է այդ յանդուգն գողը: Թերեւս արդէն շատոնց հեւացած է Պրֆարոյէն: Թերեւս ճամբան կը գտնուի Նիւ Եօրք կամ ուրիշ մեծ քաղաք մը երթալու համար... Առանց հաշուելու, անշուշտ, թէ պիտի զգուշանայ այդ վարդը իր նախկին ձեւովը ծախելէ: Հաւանական է որ թանկագին քարերը պիտի հանէ և պիտի աշխատի մէկիկ մէկիկ ծախել գանձնը: Կազմածը պիտի հալեցնէ: Կը վտանգեցնեմ ձեզ, Մր. Կրէն, թէ դժուար պիտի ըլլայ ըսնել զայն և աւելի դժուար պիտի ըլլայ վարսակալը ձեռք անցընել:

Կրէն խորունկ հառաչանք մը արձակեց:

— Այլեւս վայրկեան մը հանդիտո պիտի չըլլամ եթէ այդ գործարեղէնը չգտնեմ, մընաց: Ի՞նչ ընեմ, ասիկա թերեւս տղայական է, բայց այն սպաւորութիւնը ունիմ թէ զժրատութիւն մը կը սաւառնի սուսիս, զաւակներուս, իմ վրաս: Ամենայն սիրով երեք հարիւր հազար, եթէ պէտք ըլլայ՝ աւելին կուտամ այդ վարսակալը ձեռք անցընելու համար:

Ոտականապետ Հօլի ուսերը թոյժուեց:

— Եստ լաւ կը հասկնամ ձեզ, Մր. Կրէն, բայց: Իմ մտիս ձեռքէս եկածը ըրի: Այս պահուս իմ լաւագոյնս ոտականներէս երեքը Մր. Սթէֆօրտի զարատանը կը գտնուին: Եթէ ծառային կողմէ պատահանին առջեւ ընտուած մարդը իր անցքէն հեռք մը ձգած է, կրնաք մտած ըլլալ թէ պիտի գտնեն զայն: Մանրամասն հեռագիրները կրկեցի ամէն կողմ: Պրֆարոյի և չըջականերու ոտականութիւնը ստրի վրայ է: Բայց կը կամկածիմ թէ այս կերպով կարելի ըլլայ գտնել ձեր ընտանեկան գործարեղէնը:

Ուրիշըմ Կրէն որտարեկ էր:

— Աղէկ գիտեմ թէ կարելին ըրիք, Մր. Հօլի, բայց: Աւա՛ղ, եթէ վարսակալը կտոր կտոր եղած է արդէն, ինչպէս կ'ըսէք, պէտք է ուրեմն լրանել ամէն յոյս:

Այս միջոցին դուռը զարնուեցաւ և պաշտօնեայ մը ներս մտնելով այցաբարտ մը յանձնեց ոտականապետին:

— Այս պարոնը կը փախաքի անմիջապէս խօսիլ ձեզ հետ, աւելցուց մարդը:

Հազիւ թէ Հօլի ակնարկ մը ձգած էր քարզին վրայ, ստրի ելաւ ուրախալից զարմանքի բացազանշութիւնով մը:

— Հիանալի է, պոռաց: Անմիջապէս ներս բերէք այդ պարոնը:

Յետոյ, երկու միլիոնաւորներուն դառնալով, աւելցուց.

— Հիմա, Մր. Կրէն, յոյս ունիմ թէ պիտի չաջողինք ձեռք անցընել ապիրատը: Այս միջոցին Պրֆարօ կը գտնուի մարդ մը, որ ուրիշ ո՛ր է է մէկէ աւելի կարող է այս հանելուկը լուծել: Կը շնորհաւորեմ ձեզ, Մր. Կրէն: Թերեւս ձեր վարսակալը պիտի վերտանաք:

Կրէն ու Սթէֆօրտ ոտականապետին կը նայէին զարմանքով:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք, պոռացին միարեբան: Ո՞վ է ուրեմն այդ այցելուն:

— Ամերիկայի ամէնէն երեւելի գաղանի ոտականը, Նիւ Եօրքցի Մր. Եաթ Փինքէրթըն:

Այս խօսքերուն վրայ, Կրէնի դէմքը պայծառացաւ և որովհետեւ ծանուցուած անձը սեմին վրայ կ'երեւէր, միլիոնատէրը զիմաւորեց զայն ձեռքերը երկնցուցած:

— Մր. Փինքէրթըն, այնպէս չէ՛, բայց, սիրայիլ կերպով:

Ներս մտնող մարդը կորովի երեւոյթ մը ունէր: Երեսը, որ ամբողջովին ամիլուած էր, կը լուսաւորուէր երկու գորշագոյն և խորաթափանց աչքերով ու սեւ մազերուն տակ աւելի ամզայն կ'երեւէր:

Նախ աչքերը չորս գին պատացուց մտանդութիւնով մը, յետոյ գանձնք սեւեակեց Կրէնի վրայ:

— Ե՛ս եմ, բայց հանդարտօրէն: Մր. Հօլի՛՛ հեռ խօսելու պատիւ ունիմ:

— Ո՛չ, Մր. Հօլին Ե՛ս եմ, բայց ոտականապետը: Այդ պարոնը Մր. Ուրիշըմ Կրէնն է, որուն աղջիկը երէկ գիշեր զարչելի յարձակումի մը զո՛ճ եղաւ: Ձեզ կը ներկայացնեմ նաև Մր. Մարք Սթէֆօրտը: Անոր տանը մէջ տեղի ունեցաւ երեկոյթը, ուրիշ կը դառնար Օր. Կրէն երբ յարձակում կրեց: Փինքէրթըն ողջունեց երկու պարոնները:

— Կը տեսնեմ թէ, բայց, այս գիշեր տեղի ունեցած գէպքերուն տեղեակ կ'ենթադրէք զիս, Մր. Հօլի: Իրաւունք ունիք: Այս առտու եկայ վտանգաւոր չարագործ մը փնտուելու համար և խօսոյն լսեցի որ այս առամին վրայ կը խօսուէր... Եթէ Մր. Կրէն կը հաւանի, մտադիր եմ գործը ձեռք առնել:

— Բայց անշուշտ կը հաւանիմ, պոսաց միլիոնատէրը ուրախութենէն յափշտակուած : Ե՛ս պիտի ինդրէի ձեզմէ որ ստանձնէք... Եթէ Ամերիկայի ամէնէն նշանաւոր գաղանի ստտիկանը ստանձնէ այս գործը, գտած եմ թէ յաջող վախճանի պիտի յանդեցնէ զայն :

Պաղանի ստտիկանը շտկուեցաւ և տարապայման հպարտութիւն մը ցոյց տուաւ դէմքին վրայ :

— Արդարեւ այնպէս է, հաստատեց : Եղեո՛ւական գործերու տեսակէտով, աշխարհի ամէնէն հեռաւեռ և ամէնէն ձարտար մարդն եմ : Առանց պատճառի չէ՛ որ Ամերիկայի ամէնէն երեւելի գաղանի ստտիկանը կ'անուանեն զիս : Ո՛չ մէկ շարագործ կրնայ խուսափիլ ձեռքէս : Կ'երաշխտուրեմ ձեզ, Մր. Կրէն, թէ ձեր վարսակալը պիտի ստանաք առ առաւելն վաղ առտու : Իսկ դուք, Մր. Հօլի, գողը ձեռք պիտի անցընէք :

— Այդքան գտած էք ձեր ըսածին վրայ, հարցուց Կրէն թեթեւ գարմանքով մը :

— Ես՛ յնչափ գտած եմ որչափ դոյութեանս վրայ, պատասխանեց գաղանի ստտիկանը իբրեւ մարդ մը, որ իր խիտ բարձր արժէքին լիակատար գիտակցութիւնը ունի : Ինձի պէս գաղանի ստտիկանի մը համար այդպիսի հանելուկ մը աղու խաղաղիք մըն է միայն : Իմ երկարատեւ տապալեղիս մէջ շատ աւելի կնճուող ինդիքներ յուծած եմ : Ասիկա գուարճութիւն մըն է, որուն կը զոհեմ ժամանակիս մէկ փոքր մասը, ա՛նա այսչափ :

Ներկաները իրարու երես կը նայէին ապշութեամբ : Իրենց այնպէս կուգար թէ Փինքէրթընի յանձնապատասխանութիւնը ամէն սահման կ'անցնէր :

Ոստիկանապետը դլուխը երերցնելու ստտիճան գարմացաւ : Սակայն բան մը չըսաւ : Մեծանուն ոստիկանին վայելած բացառիկ համբաւը թոյլ չտուաւ որ ամենադոյզն կատկած մը յայտնէր :

— Կ'ուզէ՞ք որ ճշգիւ բացատրեմ ձեզի թէ ինդիրը ի՞նչ բանի վրայ է, հարցուց :

— Հարկ չկայ, ըսաւ Փինքէրթըն ժպտելով : Իմ քաղած տեղեկութիւններս լիուլի կը բաւեն ինձի : Արդէն այցելեցի ոճրին վայրը և Մր Սթէֆօրտի գարատանը :

— Եւ նշան մը գտա՞ք, որով կարելի ըլլայ շարագործին բեռքը դանել, Մր. Փինքէրթըն :

Պաղանի ստտիկանը դրէթէ կոշտ մեծամտութեան երեւոյթ մը առաւ :

— Բայց ստտիկա ինքնին կը հասկցուի, սիրելի պաշտօնակի՛ցս, ըսաւ վարդապետական շեշտով մը :

— Ի՞նչ նշան, պոսաց Հօլի հետաքրքրուելով : Փինքէրթըն ժպտեցաւ :

— Այս կէտին վրայ տակաւին լուսթիւն պահել կ'ուզեմ մի՛նչեւ որ շարագործը գտնեմ, ըսաւ խորճողաւոր երեւոյթով մը : Այն ատեն ամէն բան կը հաղորդեմ ձեզի, Մր. Հօլի : Կը յուսամ թէ վաղ առտու իսկ պիտի յաջողիմ :

Ոստիկանապետը չպատասխանեց : Անհաճոյ տպաւորութիւն կրած էր գաղանի ստտիկանին հեղնական մեծամտութենէն և անոր սնձը կը սկսէր վերջին ծայր հակակրելի ըլլալ իրեն, թէեւ ամենաբարձր յարգանքը ունէր Փինքէրթընի ճարտարութեանը համար :

— Անշուշտ մտադիր էք վարձատրութիւն մը ընել վարսակալը ձեզի գարձնող անձին, այնպէս չէ՛, Մր. Կրէն, հարցուց գաղանի ստտիկանը իր ամենահաճելի ձայնով :

— Տարակոյս չկայ, պատասխանեց միլիոնատէրը : Երկու հարիւր հազար սուլար պիտի տամ ձեզի եթէ յաջողիք այդ վարսակալը գործնել ինձի :

— Կրնաք ձեր չէքը պատրաստել, ըսաւ Փինքէրթըն ձեռքերը շփելով : Վտտան եմ թէ պիտի չահիմ այդ գումարը : Կը ինդրեմ այս պարտններէն որ բարեհաճին վաղ առտու հոս դանուիլ : Կը յուսամ թէ պիտի կրնամ անոնց առջև ձեզի յանձնել գոհարեղէնը :

— Վաղ առտու հոս պիտի ըլլամ, վտտան հղէք, պատասխանեց միլիոնատէրը : Երանի թէ յուսախտը չըլլաք :

— Փինքէրթըն երբեք յուսախտը չըլլար, ըսաւ գաղանի ստտիկանը պաղաթեամբ :

— Ոստիկաններ և ինքզինքս այ ձեր տրամադրութեան ներքե զնե՛մ, Մր. Փինքէրթըն, հարցուց ոստիկանապետը : Պաղանի ստտիկանը դլուխը ցնցեց ուժգնորէն :

— Ո՛չ, Մր. Հօլի, ըսաւ : Ընդհակառակը կ'ուզեմ որ բացարձակապէս առանձին թողուք զիս : Ամէն բանէ առաջ

ամենախիտ գաղտնապահութիւն կը յանձնարարեմ ձեզ : Պէտք չէ գիտնան հոս ըլլալու , ո՛չ ալ այս գործով զբաղելու : Արդէն ըսի ձեզ թէ վառնագաւոր չարագործ մը փնտռելու եկած եմ և պէտք չէ բնաւ որ այդ մարդը գիտնայ թէ զինքը կը հետապնդեմ :

— Ձեր հետապնդած ոճրագործը արդեօք երէկ զիշերուան ոճրագործը չէ , հարցուց Հօլի :

— Անկարելի է : Իմ մարդս Նիւ Նօրթէն կուգայ , ուր կը բնակի տարիներէ ի վեր : Պրօֆայճն բնաւ չի գիտեր : Արդ , երէկ զիշերուան յարձակողը խիտ իրազեկ եղած ըլլալու էր : Մասնաւորապէս զիտէր թէ Օր . Կրէն Կենդանարանական Պարտէզին սուղեւէն պիտի անցնէր իր սուներ զառնալու համար :

— Իրաւունք ունիք , ըսաւ ստախանապետը : Ձեր փափաքին համեմատ , վերջին ծայր գաղտնապահ պիտի ըլլանք : Վստահ եղիք իտառու մեր :

— Եթէ վարտակալը գտնեմ , թախանձողին կը խնդրեմ նաև որ թերթերու ներկայացուցիչներուն բան մը չհաղորդէք : Պէտք չէ որ այս գործին առթիւ անունս երեսի լրագիրներուն մէջ : Ամենաթեթեւ անգաղտնապահութիւն մը մեծապէս պիտի դժուարացնէ այս սեղ փնտրած մարդս ձեռք անցընելու գործը :

— Ձեր փափաքածին պէս պիտի ըլլայ :

— Կա՛ւ . . . , առ այժմ այտտեղ բնելիք գործ մը չունիմ այլ ևս : Մնա՛րջապէս գործի պիտի սկսիմ և վաղը Մր . Կրէնի պիտի յանձնեմ վարտակալը : Մնաք բարով , պարոններ :

Գողանի ստախանը ելաւ , իր երեք խօսակիցներուն ձեռքերը սեղմեց ուժղին կերպով և մեկնեցաւ գրասենեակէն :

Երկու միջխոնարանները և ստախանապետը գաղտնի ստախանին մեկնելէն ետք պահ մը լուռ մնացին : Վերջապէս Հօլի դարակէն հաննց պատկերազարդ հին թերթ մը , ուր կը գտնուէր հոչակաւոր Նաթ Փինքէրթընի պատկերը :

— Ըիշդ ի՛նքն է սակայն , մրմռաց : Ձեզի այսպէ՛ս ներկայացուած էր :

— Անշուշտ ո՛չ , պատասխանեցին երկու միջխոնարանները միեւնոյն ատեն :

— Տարօրինակ բան է , աւելցուց ստախանապետը : Յա-

ջողութիւնները քիչ մը զգլխած են այս մարդը : Այնչափ անգամներ յաջողելէ ետք ինքզինքը անխալ կը նկատէ . . . Իմ կարծիքովս ասիկա մեծ թերութիւն մըն է գաղտնի ստախանի մը համար : Ինծի քսած էին թէ շատ ազնիւ և բարեկիրթ մարդ մըն է , որ բնաւ գովեստ չի փնտռեր և նոյն իսկ գովեստէ կը նեղուի : Իուք անձամբ կրցաք զատել թէ իրականութիւնը կը համապատասխանէ նկարագրուածին : Վերջապէս մարդիկ այդ կարգի հոչակաւոր անձերու հանդէպ միշտ կապ մը ունին իրենց աչքերուն վրայ : Կամովին զանց կ'ընեն անոնց թերութիւններն ու տկարութիւնները և միմիայն անոնց յատկութիւնները կը տեսնեն . . . Հոգ չէ : Ես երբեք պիտի չկարծէի թէ Նաթ Փինքէրթըն այս ստախան մեղանչէր համեստութեան դէմ :

— Ո՛չ ալ ես , խոստովանեցաւ Սթէֆօրտ :

— Էսկանք սա չ որ վարտակալս ինծի դարձնէ , ըսաւ Կրէն : Եթէ յաջողի , ըստ ամէն աւելի նշանաւոր մէկը պիտի նկատեմ զինքը : Առանց վիճարանութեան պիտի ընդունիմ թէ իրաւունք ունի իր վրայ հպարտանալու և այս հպարտութիւնը ցոյց տալու :

— Եթէ յաջողի՛ , կրկնեց Հօլի կասկածու երեւոյթով մը : Ինչո՞ւ պիտի տեսնենք վաղ առտու . . .

— Այո՛ : Ըիշդ ատենին հոս պիտի գտնուինք : Ի տեսութիւն , Մր . Հօլի :

Երկու միջխոնարանները մեկնեցան :

Կրէն ամբողջ զիշերը չկրցաւ աչքը դոցել : Այնչափ անհամբեր կը սպասէր առտու ըլլալուն :

Ըիշդ ժամը մին , Նաթ Փինքէրթըն եկաւ ստախանապետ Հօլիի գրասենեակը , ուր այս վերջինը իրեն կը սպասէր երկու միջխոնարաններուն հետ :

— Է՛ , Մր : Փինքէրթըն , ըսաւ Կրէն յուզումով , յաջողեցա՞ք : Վարտակալը բերի՞ք :

Նաթ Փինքէրթըն նախ և առաջ զգլխակը և վերաբերուն աթոռի մը վրայ դրաւ մէթոտիկ կերպով : Յետոյ ձեռքերը երկնցուց երեք մարդոց :

— Կը տարակուսէի՞ք յաջողութեանս վրայ , պարոններ , հարցուց վիրաւորուած հպարտութեան երեւոյթով մը :

Հօլի չպատասխանեց : Ապահովապէս բնաւ չէր ախորժեք այս գաղանի ստիկանէն :

— Բայց ո՛չ , բայց ո՛չ , չեմ տարակուսիր , պոռաց կրէն :

— Իմ վրաս ձեր ունեցած վատանութիւնը պիտի վարձատրուի , ըսաւ Փինքէրթըն , ժպիտ մը ուղղելով միջինատէրին և պղտնի ծրար մը երկարելով , զոր հանեց զբաղանէն :

Կրէն անմիջապէս ասաւ զայն և պատուեց թուղթը , սրուն մէջ փաթթուած էր : Ազազակ մը թուաւ չրթունքէն :

Արդարեւ կը տեսնէր որ առջի գիշեր , եղբրակոն ծանօթ պարազաններու մէջ իր աղջիկէն գողցուած թանկագին զարդին ազամանդները կը շողային իր աչքերուն առջեւ :

— Իմ վարսակալս է . . . Շատ ճիշդ է . . . , խոտու մը կատարեց , մրմնաց միջինատէրը բոլորովին աղչանար :

Շարունակ կը նայէր դո՛ւարեղէնին և չէր կրնար հասկնալ թէ գաղանի ստիկանը ի՛նչպէս գտած էր զայն այսչափ քիչ ժամանակի մէջ :

Աթէֆօրտ , որ մտեցած էր և իր բարեկամին ուսին վրայէն կը նայէր , ինք ալ զարմանքի մասնուած էր : Ոստիկանապետը , բուն յուզումի մը ենթարկուած , վարսակալը առաւ կրէնի ձեռքէն և մանրագին քննութեան մը ենթարկեց զայն : Չէր կրնար հաշտուիլ այն գաղափարին հետ թէ ժարդ մը , բոլորովին առանձին և այսչափ քիչ ժամանակի մէջ , գլուխ հանած էր ինչ որ ստիկաններու բանակ մը պիտի չկրնար բնել քանի մը ամառան մէջ :

— Եո՛յն վարսակալն է , կրնաք տեսնել , ըսաւ Փինքէրթըն հեղնական ժպիտով մը : Քար մը իսկ պակաս չէ , Մր . Հօ՛լի : Բայց ճիշդ ժամանակն էր գողը բռնելու : Կը պատրաստուէր կառախու մը նստիլ երբ ձերբակալեցի զինքը :

Կրէն , անկարող ըլլալով զսպել իր ուրախութիւնը , գաղանի ստիկանին մօտ վազեց և անոր երկու ալտերը համբուրեց :

— Իււք մե՛ծ մարդ մըն էք , Մր . Փինքէ՛րթըն , ըսաւ : Իււք այնպէսի առէնէն նշանաւոր գաղանի ստիկանն էք և ո՛չ ոք կրնայ բողբոսուիլ ձեզի հետ : Ոտտացած վարձատրութիւնը անմիջապէս պիտի տամ ձեզի :

Իրազանէն հանեց չէքերու տետրակը , քանի մը բառեր գրեց անոնցմէ մէկուն վրայ և Փինքէրթընի երկնաց երեք

հարիւր հարկար տուարի չէք մը Պրֆալայի էրի պանքային վրա՞ :

Գաղանի ստիկանին ղէժքը ցոյց տուաւ յաղթանակի արտայայտութիւն մը , զոր կարելի էր զիւային անուանել : Սակայն չուտով զսպեց այդ արտայայտութիւնը : Տարօրինակ փութկատութիւնով մը և անզարարական ճարտարութիւնով մը Փինքէրթընը գրազանին մէջ անհետացուց թուղթի թանկագին կտորը և շնորհակալութեան քանի մը խօսք մընապ :

— Իսկ դօ՛ղը , հարցուց ստիկանապետը : Ո՛ր է գողը , Մր . Փինքէ՛րթըն :

Գաղանի ստիկանը ուսերը թոթուեց :

— Դժբախտարար , ըսաւ , չեմ կրնար ողջ յանձնել զայն ձեզի : Թշուաւականը փորձեց ինքզինքը պաշտպանել , թէեւ ատրճանակս իր վրայ ուղղած էի : Ան կամ ես , հարկ էր բնարութիւն մը բնել : Հարկադրուեցայ սպաննել զայն : Եթէ այս պարտնները ուզեն ինձի հետեւիլ , զիակին քով պիտի տանիմ գիրենք :

— Բայց անշուշտ կ'ուզենք հետեւիլ , ըսաւ Հօլի : Ստուգիւ հետաքրքիր եմ գիտնալու թէ ո՛րք պիտի գտնենք զայն : Գրասենեակէն մեկնեցան : Փողոց ելլելով , Փինքէրթըն կառք մը կեցուց :

— Տիպօրն Աթրիթ , թիւ 56 տարէք մեզ , պոռաց կառապանին :

Տիպօրն Աթրիթ կը գտնուի նաւահանգիստին չրջակայքը , Երեւկարայի վրայ , Պրֆալայի մէջ : Այդ փողոցը կազմուած է բազմաթիւ հին տուներէ , որոնց մէկ քանին ապրանքներու իրք մթերանոց կը ծառայեն , իսկ մընտերուն մէջ կը բնակին ազքատ և ստորին դասու պատկանող մարդիկներ :

56 թիւը փողոցին ամէնէն հին և ամէնէն ազատ չէնքերէն մէկն էր : Կառքը քառորդ ժամէ մը կեցաւ այդ չէնքին փոսած խարխլած դրան առջեւ :

— Եկանք , ըսաւ Փինքէրթըն մայրին վրայ ցատկելով : Միւսները հետեւեցան անոր : Գաղանի ստիկանը մտաւ տեսակ մը նեղ անցքի մէջ , որ դէպի սանդուղը կը տանէր : Նեղ և կլիտովին փոսած սանդուղէ մը ելաւ և կեցաւ հինգերորդ յարկը , մուկ և զարչահատ նրբանցքի մը խորը :

— Հո՛ս է , պարտններ , ըսաւ : Պիտի ինդրէի Մր . Հօլիէն որ յետոյ վերջնեց մայ մարմինը :

Գաղտնի ոստիկանը բացաւ դուռը և շարս մարդիկը մտան խեղճակրակ ձեղնայարկի մը մէջ, ուր, իբր կարասի, քանի մը սնտուկներ և աթոռակներ կային: Անկիւն մը, զգուեկը խշտեակի մը վրայ, դիակ մը փռուած էր:

Անպիսի անմօրուս մարդ մըն էր, որ հազիւ 25 տարու կ'երեւար և որուն մարմինը ծածկուած էր սղորմելի ցնցոտիներով: Աջ ձե քին մէջ ատրճանակ մը բռնած էր և ձակտին մէջտեղը կը կրէր պղտիկ կլոր վէրք մը, ուրկէ կապարագոյն և կծկուած գէմքին վրայ հոսած էր արեան հեղեղ մը: Այս արիւնը սկսած էր չորնալ և սեւորակ պղտիկ կողմներու վերածուիլ:

Կրէն և Սթէֆօրտ այս տեսարանին առջեւ գլուխնին առդին դարձուցին սոսկումով:

Բայց ոստիկանապետը պահեց իր բովանդակ արթնամտութիւնը: Գիակին քով ծունկի եկաւ:

— Ճիշդ ձակտին մէջտեղէն զարկեր էք, Մը. Փինքէրթըն, ըսաւ: Կրնամ հարցնել թէ ինչպէս դառաք հեռքը:

— Արդէն բսի ձեզ, Մը. Հօ'լի, թէ այս գործը իմ սրամտութեանս ներկայացուած գործերուն ամէնէն պարզը և ամէնէն դիւրինը կը նկատէր, պատասխանեց Փինքէրթըն մեծամտութեան իր անտանելի երեւոյթը առնելով նորէն: Մը. Սթէֆօրտի դարաստանին վանդակորմին առջեւ իմ անվրէպ հոտառութիւնսովս նշմարեցի արեան քանի մը կաթիլներ, որ ձեր ամէնէն ճարտար ոստիկանին ուշադրութեան պիտի վրիպէին: Ատկէ եզրակացուցի թէ մարդը վանդակորմէն դուրս ելած պահուն վիրասրուած ըլլալու էր: Այդ վէրքը, որ անտարակոյս աննշան բան մըն էր, ինծի համար բաւական պիտի ըլլար ստիպոյն մարդասպանը երեւան հանելու: Արդէն գործը մանրամասնօրէն պիտի բացատրեմ ձեզ երբ քունեմ չարագործը, որուն համար եկած եմ Պրֆալօ: Հիմա պէտք է որ անյապաղ շարունակեմ այն գործին հետապնդութիւնը: Կը յուսամ թէ քանի մը օրէն պիտի աւարտեմ:

Ստոր վրայ գաղտնի ոստիկանը հրաժեշտ առաւ երեք մարդերէն և անհետացաւ:

Հօլի նորէն քննեց դիակը և ձեղնայարկը, առանց կամեւոր բան մը երեւան հանելու: Այն ատեն քննութիւն մը կատարեց զբացիներուն մէջ և իմացաւ թէ մեռնողը Նիք

Բէթէր անունով մէկն էր, որ տարիներէ ի վեր այդ սենեակը կը բնակէր և առեւտրական տեսակ տեսակ պղտիկ գործերով կը զբաղէր:

Ճարօրինակ կ'երեւար որ այս մարդը մէկէն ի մէկ գազափար յղացած ըլլար յանդուգն գողութիւն մը կատարելու և ձեռք անցրնելու դոհարեղէն մը, որուն իրական արժէքին վրայ չէր կասկածեր անշուշտ:

— Կ'երեւայ թէ մէկ անգամէն հարուստ ըլլալ ուզեց և չար խորհուրդ մը յղացաւ, եզրակացուց ոստիկանապետը, որ կը զզար այս բացատրութեան տկարութիւնը, բայց չէր կրնար անկէ ազէկը դանել:

— Չեմ մեղքնար դինքը, ըսաւ Կրէն: Խեղճ կառապանս սպաննեց և արժանի եղաւ այս վիճակին: Եթէ զինքը ողջ բռնէին, մահուան պիտի դատապարտուէր և վճիռը պիտի գործադրուէր:

Երեք անձերը վերջապէս հեռացան տխրաբոյր ձեղնայարկէն և շուտով բաժնուեցան իրարմէ: Հօլի իր գրասենեակը վերադարձաւ, որպէս զի հարկ եղած հրամանները տայ Նիք Բօթէրի մարմինը վերցնելու համար:

Գալով Կրէնի, կարելի եղածին չափ շուտով տուն գարձաւ, անհամբեր ըլլալով դոհարեղէնը իր աղջկան դարձնելու և անոր իմացնելու թէ չարագործը իր ոճրին պատիժը ստացած էր:

Օր. Հօրէյս կատարելապէս երջանիկ եղաւ նորէն տեսնելով իր սիրական վարտակալը, զոր առ յաւէտ կորսուած կը կարծէր: Հետաքրքրութեամբ լսելէ ետք իր հօր պատմութիւնը, ըսաւ:

— Սիրելի' հայր, թէև կ'ըսես թէ այդ Նաթ Փինքէրթընը սզեղ ձեւեր ունի և անբարեկիրթ է, բայց դարձեալ մեծ արժանիքի տէր մարդ մըն է: Կ'աղաչեմ, թոյլ տուր որ ինծի ժառուցած ծառայութեան համար զգացած երախտագիտութիւնս յայտնեմ իրեն: Այդ զարդը, որ մօրս յիշատակն է, դիտեա թէ գին չունի իմ աչքիս: Կ'ուզէի մօրս ժառանգութենէն յիսուն հազար տուրք զրկել անոր: Իրեն անակնկալ մը ընելու համար, զբամը պիտի զրկեմ Նիւ Եօրք, իր գրասենեակը, ուր պիտի գանէ իր դարձին:

— Ուզածիդ պէս ըրէ, սիրելի' աղջիկս, պատասխանեց Նար Փինքէրթըն 12 2

միջկենտրոնները : Գիտե՛մ թէ մայրդ պիտի հաւանէր ըրածիդ և ի սրտէ կը մասնակցե՛մ քու երախտագիտական արարքիդ :

Այսպէս , նոյն օրն իսկ , Պրֆալոյի էրի պանքան Նիւ Եօրքի իր կեդրոնին հրաման գրկեց յիտուն հազար տղարի վարկ մը բանայ գաղտնի ոտտիկան Նաթ Փինքէրթընի :

Օր . Հօրէյս միեւնոյն ասեն նամակ մը գրեց գաղտնի ոտտիկանին , որ , իր նախատեսութեան համեմատ , զայն պիտի գանէր իր վերադարձին , երբ ձեռք սնցընէր հստակաւոր չարագործը , որուն համար եկած էր Պրֆալօ :

ԱՆՍՈՒՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԸ

Քանի մը օր ետք , աստու մը , Նաթ Փինքէրթըն իր սենեակը մտած էր , երբ կանչեց Բօյ Բէրթէն՝ իր անձնուէր օգնականը :

— Մտիկ ըրէ , Բօ՛ւլ , ես բան մը չեմ հասկնար ասկէ , ըսաւ : Պրֆալոյի էրի պանքան յիտուն հազար տղարի վարկ մը կը բանայ ինձի : Թո՛ղ կախեն կամ երեկորականութեամբ մահացնեն զիս եթէ գիտե՛մ թէ ի՞նչ է պատճառը : Դուն բացատրութիւն մը կընա՛ս տայ այս տարօրինակ ու անակնկալ աստտածեանութեան մասին :

Բօյ չօնքերը վեր առաւ ազգանար դէմքով մը :

— Ես օա՛ կերպով միայն կը բացատրե՛մ այս գործը , ըսաւ վերջապէս : Հարուստ մարդ մը , բովանդակ Ամերիկացի ամէնէն նշանաւոր գաղտնի ոտտիկանին քաջագործութիւններէն խանդավառուած , յիտուն հազար տղար կը գրկէ անոր , իրրեւ գրաւական իր բարձր չարգանքին և խորին սրանչացման :

Գաղտնի ոտտիկանը չարժու՛մով մը ժխտեց այս կնի՛թագրութիւնը և ինզայ իր երիտասարդ գործակցին քիթին :

Կատակ կ'ընես , Բօ՛ւլ , ըսաւ : Աշխարհի մէջ չկայ մէկը , որ այդ պատճառին համար յիտուն հազար տղար գրկէ ինձի և ըսածներուդ մէկ բառին իսկ չեմ հաւտար , ո՛րչո՛ք ալ փողօքչական ըլլայ ինձի համար : Եւ յետոյ պիտի չընդունի՛մ այդ գումարը կամ գօնէ՛ բարենպասակ գործերու պիտի նուիրեմ : Բայց ընաւ չեմ գիտեր թէ ի՞նչ կը նշանակէ

ասիկա : Թերեւս բացատրութիւնը գանե՛մ նամակներու մէջ :

Փինքէրթըն մատովը ցրուեց գրասեղանին վրայ զիգուած նամակները և շուտով գատւեց ձեռնակ , անուշահոտ պղտիկ պահարան մը , որ Պրֆալոյի դռնը կը կրէր :

— Այս նամակը անշուշտ հանելուկին լուծու՛մը պիտի տայ մեզի , ըսաւ :

Պահարանը բացաւ և սկսու կարդայ : Քանի՛ կը յառաջանար իր ընթերցումին մէջ , աչքան գարմանքի հեղձեակ աւելի չեշտուած արտայայտութիւն մը կ'առնէին իր գլխագիծերը : Վերջապէս գլուխը երերցուց և քիչ մը բռնազրօսիկ ժպտով մը նամակը Բօյի տուաւ :

— Կարճա՛ որսիկա , ըսաւ : Մարդուն ապուշ ըլլալը կուգայ : Նամակը հետեւեալ կերպով խմբագրուած էր .

«Վա՛րպեհ . — Երբ այս նամակը ստանաք , լարերախտարար Նիւ Եօրք գարձած պիտի ըլլաք և կը յառամ թէ պիտի չվշտանաք 18 տարեկան աղջկան մը , եթէ անիկա կը ջանայ իր երախտագիտութիւնը յաշանել ձեզ , յիտուն հազար տղար գրկելով ձեզի : Դուք , Պրֆալօ գանուած ատեննիդ , մեծ ծառայութիւն մը մատուցիք ինձի , գտնելով ամէնէն սիրելի և ամէնէն նուիրական մատուցը , զոր մայրս թողած էր ինձի մեռած պահուն : Իմ բնտանիքիս վերագործուցիք գոնարեղէն մը , որ աւելի քան մէկ դարէ ի վեր անոր տացուածքին մաս կը կազմէ և ես շատ լաւ գիտեմ թէ այդպիսի արարքներ սակիտ չեն հասուցուիր : Սակայն , կ'ազաչե՛մ , ընդունեցէք գումարը , զոր ձեզ կը գրկե՛մ իրրեւ իմ երախտագիտութեանս մէկ գոչոն գրաւականը և իրրեւ յիշատակ այս տարուան Օգոստ . 16ին , ուր յաջողեցաք Նիք Բօթէրթի պէս վասնդաւոր չարագործ մը մեռելու անկարող վիճակի մէջ դնել առ յուէս : Հաւատացէք որ միշտ խորին երախտագիտութիւն մը պիտի ունենամ ձեզի : հանդէպ և ձեր փաշտուն քաջագործութիւնը պիտի յիշե՛մ ամէն ատեն որ վարսակալս գործածեմ .

ՀՕՐԷՅԱ ԿՐԷՆ .

Պրֆալօ , Բընէյ Սրրիք , 12»

Բօյ իր վարպետին երեսը նայեցաւ , ասանց ի՛նչ բոկըր գլխնալու : Բայց Փինքէրթըն , պահ մը լուս կե՛նսլէ ետք , ըսաւ .

— Ես երկու տարիէ ի վեր Պրֆալօ գացած չեմ և կեանս

քիս մէջ նիւթ Բօթէր անուանով շարագործի մը խօսորը լսած չեմ: Սակայն, այդ երախտագէտ աղջկան ըսածին համեմատ, կ'երևւի թէ այս տարուան Օգոստոս 16ին վնասելու անկարող վիճակի մէջ դրած եմ այդ շարագործը: Հետեւարար չորս օր եղած է: Եթէ կրնաս, մէջէն ելիր:

— Ասիկա խոչոր սխալ մը ըլլալու է, բաւ Բօլ, կամ թէ այդ Օր. Կրէնը պատրուակ մը երեւտիացած է այս գումարը բնութենիլ տալու համար ձեզի:

— Ապահովապէս կը սխալիս, Բօլ, ազա՛ն, բաւ գաղտնի ոտտիկանը: Քու բացատրութիւնդ անիմաստ է: Ընդհակառակը, կ'ենթադրեմ թէ աղջիկը ստորին խարէութեան մը զո՛ն եղած է: Անպիտանին մէկը շարաշար գործածած է անուան... Իրա՛ւ է որ ոտտիկանի գործ մը չունիմ այտուեղ և կարծեմ թէ քննչիք լուսագոյն գործս պիտի ըլլայ իսկոյն ճամբայ ելլելի զէպ ի Պրֆարլօ: Հոն սատանան գործի խառնուած պիտի ըլլայ եթէ չյաջողիմ այս գործը լուսաբանել: Եթէ հերոսը շարագործ մըն է, գիմակը վար պիտի առնեմ: Եթէ չըլլայ իսկ, դարձեալ լու է որ հոն երթամ գիտնալու համար թէ ի՞նչ կերպով, ի՞նչ զարմանալի երեւոյթով կրցած յիտուն հազար տոլար շահիլ առանց ամենափոքր յոյնութիւն մը ստանձնելու:

Գազանի ոտտիկանը իսկոյն գործաւորեց իր ծրագիրը: Նոյն օրը, կէս օրէ ետք, Պրֆարլօ գացող ձեպնիթացը նստաւ:

Մութը արիւն սկսած էր երբ Նաթ Փինքէրթըն կառայաւորէն իջաւ:

Անտիջապէս ոտտիկանութեան պաշտօնատունը գնաց ամէնէն առաջ հարցնելու համար թէ նիւթ Բօթէր անուանով ո՞՞րագործ մը բռնուած էր Օգոստ. 16ին և որ՞ւ կողմէ:

Երբ դէպի գուռը տանող սանդուղին լաշն աստիճաններէն վեր պիտի ելլէր, մարդ մը գուրս ելաւ, դէպ իրեն գալով: Գազանի ոտտիկանը, զայն տեսնելուն պէս, իսկոյն քնկրկեցաւ ապշահար և գլուխը անդին դարձուց երեսը ծածկելու համար:

Կը խնդրեմա՞ր արդեօք... Նոյն ինքը չէ՞ր որ այսպէս սանդուղին աստիճաններէն կ'իջնէր հանդարտիկ, մինչ կը կարծէր թէ վեր կ'ելլէր... (Ճո)՛ի կրկնաւորումն ակամայ մէկ զո՞նն էր արդեօք:

Արդարեւ այդ մարդը գազանի ոտտիկանին կը նմանէր չփոթեցնող կերպով մը: Իր դէմքը Փինքէրթընի զէմքին ճիշդ նմանն էր: Միայն մարդը քիչ մը աւելի նրբամարմին էր և մազերը աւելի սև էին:

Յանկարծ գաղափար մը անցաւ վարպետին մտքէն: — Գտա՛յ, մրմուսց: Իմ նմանս է: Այս մարդը այս սեղինքովնքը Նաթ Փինքէրթըն կարծել տուեր է և յիտուն հազար տոլարը անոր յատկացած է:

Ուրեքան շատ հանդարտ և իր մասին խիստ ապահով կ'երևար: Ոտտիկանական պաշտօնատան մէջ գանուող բոլոր մարդիկը հանդուած էին ուրեմն թէ իրենց գործը նիւթօրքի ճշմարիտ Փինքէրթընին հետ էր: Այն պայմաններուն մէջ եթէ գազանի ոտտիկանը յանկարծակի ներկայանար ոտտիկանագետին դրասնեակը և իր անունը յայտնէր, հաւանարար պիտի բազմէր տարակուսներու, որոնք բնական էին արդէն և զժուար պիտի ըլլար ընդունիլ սալ ոտտիկաններուն թէ յանդուգն խարէութեան մը զո՛ն եղած էին:

Ասիկէ զատ, անշուշտ անպիտանը լսկոյն պիտի իմանար իր վտանգաւոր համանունին ներկայութիւնը Պրֆարլոյ մէջ, ինչ որ ժամանակ պիտի տար իրեն հետապնդութենէ զերթ մնալու:

Նաթ Փինքէրթըն կը գործէր իր սովորական ճարտարութեամբ: Ուստի միւսին կատկածները չարթնցուց: Անիկա ինքզինքը կատարեալ ապահովութեան մէջ զգացող մարդու մը պէս կը պտտէր, սիկաւը բերանը, ընթացիկ երգի մը յանկերդը աւելելով:

Այսպէս անցաւ քանի մը փողօցներէ ու փէշապէս կեցաւ նեղ փողօցի մը մէջ, ձօրէսթ Ավրնիւի ծայրը:

Այնտղ անհետացաւ մութ նրբանցքի մը մէջ, ուր Նաթ Փինքէրթըն ինք ալ մտաւ: Գազանի ոտտիկանը տեսաւ որ իր մարդը պզտիկ բակի մը ծայրը բարձրացած չէնքէ մը ներս մտաւ և երկրորդ շարիկը ելաւ: Շատ չանցած, ճակատի սղորմելի պատահաններէն երկուքը լուսաւորուեցան:

Նաթ Փինքէրթըն գիտէր ի՞նչ թէ ս'ւր կը գանուէր իրեն նմանող անձը:

Հին սնտակներու կոյտի մը ետեւ պահուրտեցաւ այդ մարդուն արարքները ու շարժումները դիտելու և տեսնելու համար թէ վար պիտի իջնէ՞ր նորէն:

Բանի մը վայրկեան հոք, երկու հախաղանցու մարդիկ դուրս ելան առնէն և կեցան բակին մէջ, ու սկսան խօսիլ ցած ձայնոյ :

Գաղանի ոստիկանը անոնց խօսակցութենէն թանի մը հատակոտոր լոկից և հասկցաւ թէ գործը վատնուաւոր աւազակներու հետ էր : Ասկէ եզրակացուց թէ կեղծ Փինքէրթըն շատ յանձնարարելի մէկը բլլալու շէր, թանի որ կը բնակէր ա՛յնպիսի տուն մը, ուր շարագործներ կը յաճախէին :

Տասը վայրկեան հոք երկու սրիկաները փողոց ելան :

Փինքէրթըն կը պատրաստուէր սանդուղէն ելլել, երբ վայր իջնող մարդու մը սանձախնար լոկից : Ստիպուեցաւ նորէն պահուրակի : Յնցոսիներ հազած մարդ մը, սեւ լայն մօրուքով մը չըջանակուած դէմքով, կազիկազ դուրս ելաւ տունէն և նրբանցքին մէջ սպրդեցաւ :

Փինքէրթըն իր խորաթափանց աչքերով խոխոյն հասկցաւ թէ մարդուն կարողութիւնը կեղծ էր : Եւ յետոյ, իր սեւ մօրուքին հակառակ, մարդը տարօրինապէս կը նմանէր անո՛ր, զոր կը հետապնդէր : Անոր հետեւեցաւ անշուշտ և շուտով համոզուեցաւ թէ արդարեւ իր աչքին առջեւ կը գտնուէր իրեն նմանող անձը, որ ծպտուելէ հոք դուրս կ'ելլէր իր բնակարանէն :

— Աղանովապէս լաւ բան մը չի ներշնչեր, բաւա ինքնիրեն գաղանի ոստիկանը, և կարծեմ թէ տղէկ ըրի զինքը հետապնդելով :

Մարդը դէպ ի հիւսիս դարձաւ և մինչեւ Զէրրի Աթրիթ գնաց : Այն տեղ տուներուն մօտեցաւ, լրտեսելու համար տանն տանն կանց առնելով :

Փողոցը ամայի էր : Շատ քիչ անցորդ կար :

Վերջապէս մարդը կեցաւ պզտիկ տան մը առջեւ, որ սիրուն պարտէզի մը մէջ կը գտնուէր : Փինքէրթըն խոխոյն պահուրակեցաւ : պատի մը մէկ ցայտուն մասին ետեւ ու շարունակեց զննել :

Մարդը շորս կողմը նայեցաւ, թանի մը բոլակ եւս վարանեցաւ և, մարդ չտեսնելով, չըջապատէն մագրցեցաւ դիւրաշարժութեամբ : Առանց ազմուկ հանելու, սողալով դնաց դէպի տունը, մինչեւ գիտնայարկի պատուհան մը, որ բաց էր : Մարդը ակնարկ մը ձգեց ներսը : Յետոյ պատուհանին յենարանին վրայ ելաւ և սենեակը մտաւ :

Այն տունն անխոնջ ոստիկանը ինք ալ չըջապատէն ցառկեց ու միեւնոյն պատուհանին առջեւ գալով ներս նայեցաւ : Տեսաւ որ աղու սենեակ մըն էր, հանապաւէտ կերպով կահաւարուած : Անկիւն մը կը գտնուէր ձերմակ մարմաշով (Նուսիթն) գոցուած օրօրոց մը, որուն վրայ ծռած էր մարդը ամենամեծ ուշադրութեան արտայայտութիւնով :

Գաղանի ոստիկանը, թշուառականին ի՞նչ բնելիքը տեսնելու հագածութեամբ, սենեակէն ներս չմտաւ :

Իրեն նմանող անձը թանի մը վայրկեան անխօս և անշարժ կեցաւ, օրօրոցին վրայ ծռած :

Կարծես մտիկ կ'ընէր թէ կատկածելի ազմուկ մը կը լսուէր տունին մէջ : Վերջապէս ծռեցաւ օրօրոցին վրայ և զգուշութեամբ վերցուց քնայած պզտիկ սիրուն աղայ մը, որ այս շարժումէն ընդոտ արթնցաւ :

Տղեկը բերանը բացաւ պռուպու համար : Բայց մարդը, որ մէկ թեւովը բռնած էր գաջն, ազատ մնացած ձեռքովը գոցեց անոր բերանը : Յետոյ, պատուհանին առջեւ գալով անշուշտ, պարտէզ ցառկեց անբացատրելի ճարպիկութեամբ մը, առանց ձգելու տղեկը, ու այս տեսանկյունին համակերպած կ'երեւէր :

Նախ Փինքէրթըն խիտ մացառի մը ետեւ կծկուած էր : Մարդը նորէն անցաւ պարտէզէն և մագրցեցաւ պատէն : Տղեկը ամենաթիթեւ ազազակ մը խօսի շարձակեց : Ճամբուն վրայ ելլելուն պէս, մարդը հեռացաւ վազելով :

Բայց գաղանի ոստիկանը անոր կը հետեւէր արդէն : Հետապնդումը այս անգամ տասը վայրկեանի չափ տեւեց : Գողը նեղ փողոց մը մտաւ և սղարմելի տունի մը դուռը վարկաւ : Այդ դուռը խոխոյն բացուեցաւ :

Երբ մարդը անհետացաւ, Փինքէրթըն ազուաւակներու իր արցակը հանեց դուռը բանալու համար, բայց ներսէն ազմուկ լոկից : Մէկդի նետուեցաւ և խորչի մը մէջ պահուրակեցաւ :

Դուռը մեղմիւ բացուեցաւ և գողը դուրս ելաւ, չորս կողմը խուզարկու ակնարկ մը ձգելէ հոք : Նախ Փինքէրթըն կարծեց թէ թշուառականը իր սրջը կ'երթար Զօրէսի Ավրնիլի մօտերը : Շարունակեց հետեւիլ անոր : Մարդը իր տունը մտնելէ հոք, թաւորը ժամ մը մնաց հոն : Յետոյ այս ան-

գամ իբրև Նաթ Փինքէրթըն այլափոխուելէ ետք, նորէն զուրս ելաւ, քանի մը փողոցներէ անցաւ արագ քայլով մը և քաղաքին առաջնակարգ պանդակներէն մէկը գնաց:

Բուն գազանի ոտտիկանը, որ կեղծ պիտի մը և քնչ մը շարքի միջոցաւ բոլորովին այլափոխած էր իր արտաքինը, գնաց գտաւ պանդակին հաշուակալ-պաշտօնեան կամ գրաս-
գիրը: Կեցուն պարզելի մը միջոցաւ անոր ընդուն ըանալէ ետք, ներս մտնող մարդուն վրայ տեղեկութիւն ուղեց: Գրաս-
գիրը պատասխանեց թէ այդ պարտնը ինչ Եօրքցի հոշակաւոր գազանի ոտտիկան Նաթ Փինքէրթընն է, որ քանի մը օրէ ի վեր Պրֆալօ կը գտնուի և կարեւոր գործ մը գլուխ հանած էր: Փինքէրթըն շիրջաւ աւելի ընդարձակ տեղեկութիւններ ստանալ, որովհետեւ գրագիրը ինք այ աւելի բան մը չէր գիտեր:

— Զարմանալի չէ, ըսաւ գազանի ոտտիկանը ինքնիրեն: Ինծի նմանող անձը ինքնաքով զգուշացած ըլլալու է ամէն հրատարակութենէ, որովհետեւ կրնար իմ ակամօքս հասնիլ և հարկաւ կը խորհէր թէ իմ անունս գործածելը պիտի սովորեցնէի իրեն: Եւ յետոյ իր խաղը անմիտ բան մը չէ և կտտա-
րելապէս պիտի յաջողէր եթէ Օր. Զօրէյս այդ յիտուն հազար տղարի գումարը ինծի զրկելու սիրուն գաղափարը չունենար:

Նաթ Փինքէրթըն մտահոյ էր Ֆէրրի Աթրիթի մէջ գող-
ցուած աղուն մասին: Կը վախնար որ պղտիկը յուր վար-
մունքի գո՛հ կ'ըլլար այն տան մէջ, ուր թշուառականը յանձ-
նած էր զայն: Ուստի փութաց երթալ փնտռելու համար զայն: Համբան նորէն փոխեց իր արտաքին երեւոյթը և բա-
լորովին անճանաչելի եղաւ: Օձիքը և փողկապը հանեց, հա-
կառակ կողմը դարձուց բաձկոնը, որուն ատուար աղտոտ և
պատառատուն էր և այսպէս առաւ ա՛մ կնայութի տեսակէ չա-
բագործի մը երեւոյթը, ճոխ գինարբուքներէ բոլորովին
աւրուած: Այս ծագումնայ կեցաւ ոլորմելի երեւոյթ մը ներ-
կայացնող տունին առջեւ և գուռը դարկաւ:

Շատ պառաւ կին մը բացաւ գուռը, զոր նորէն գոցել
ուղեց օտարականը տնոնելով: Բայց Փինքէրթըն ստքը դրած
էր կէս բացուածքին մէջ: Հրեց պառաւը և առանց ձեւա-
կերպութեան մտաւ ողորմելի սրահ մը, որ կը գտնուէր ստոր-
նայարկը:

— Ի՞նչ կ'ուղէք ինձմէ, պառաց պառաւը: Ի՞նչ ընելու
եկած էք հոս: Հիմակ անմիջապէս դո՛ւրս ելէք հոսկէ:

Փինքէրթըն, միշտ գինովութիւն կեղծելով, չորս գին
նայեցաւ փնտռելու համար արժէքաւոր ստարկայ մը, զոր
կարենար տանիլ:

Աչքերը հանդիպեցան թարմ ու վարդագեղ տղեկին,
որ նորէն կը քնանար ժպտուն, առանց կատկածելու
թէ իր հանգստաւեւ օրօրոցին յաջորդած էր յարդէ անկողին մը:

— Հանգարտ կեցի՞ր, պառա՛ւ կախարդ, հրամայեց
գազանի ոտտիկանը: Եթէ անմիջապէս բերանդ քեզի չքաշես,
կուտիս ոչմը պիտի զղացնեմ քեզի: Եթէ ուրիշ բան չու-
նիս, աղեկը կը տանիմ և կրնամ աղւար գնով մը ծախել
զայն:

Արդէն գէպի գուռը կ'ուղղուէր: Պառաւը անոր ճամ-
բան գոցեց:

— Ո՛չ, պառաց ինքնիրմէ, գուռս ելած, թոյլ պիտի
չտամ:

Նաթ Փինքէրթըն քիչ մը խտրու մէկդի ըրաւ զայն,
աղեկը առաւ և գուռս խոցացաւ, գուռը վրայէն գոցելով:

Պառաւը չհեռուեցաւ Փինքէրթընի, որ կրցաւ Ֆէրրի
Աթրիթի գառնայ խրատ հանդարտօրէն: Հոն փնտռեց այն
տունը, ուրկէ գողցուած էր աղեկը և շուտով գտաւ զայն:

Մեծ յուզում մը կը տիրէր հոն: Երբ գազանի ոտտիկանը
պարտեղին գուռը կը գործէր, ծառայ մը երեւցաւ, որ ան-
շուշտ ոտտիկանութեան շուք տալու կը վաղէր:

— Ես աղեկը գտայ, անաւտտիկ, ըսաւ Փինքէրթըն
աղշահար ծառային: Եկրո սարէք զիս:

Մտան անմիջապէս ներս գնաց Փինքէրթընի հետ, զոր
տարաւ արտասուալից ամուլին քով: Քանի մը վայրկեան ա-
ռաջ միայն նշմարած էին աղուն անհետացումը:

Գազանի ոտտիկանը, զոր ամէն մարդ թափառաչըլի
մը կը կարծէր, պուպրիկը գրաւ իր մօրը ծուռկերուն վրայ
և ամուսինէն խնդրեց վայրկեան մը տեսակցիլ: Անցած դար-
ձօժը բացատրեց անոր և անունը տուաւ: Երիտասարդը, ո-
րուն անունը Ֆրէտ Պէնտիքս էր, հազիւ կրնար իր ակամօքն
հաւատալ:

— Կը խնդրեմ ձեզմէ, Մր. Պէնտիքս, ըսաւ այն տանն

գազանի սատիկանը , որ վազ առտու իսկ սատիկանութեան պաշտօնատուներ երթաւք և սղբուկածով յայտնէք ձեր աղեկին գողցուիլը : Կ'ենթագրեմ թէ կեղծ Նաթ Փինքէրթըն պիտի գայ և իր ծառայութիւնը պիտի առաջագիէ ձեզի : Գուք անշուշտ շատ հարուստ էք , այնպէս չէ :

— Կէս միլիոն տուրքի հարստութիւն մը ունիմ , պառտախանայ Պէնտիքս :

— Հանդիստ եղէք , թշուառականը ի՞նչ բնելը գիտէք , գողնալու համար ձեր պուպրիկը ընտրելով : Կը յուսայ լեցան պարզեւ մը ստանալ , ձեր զուակը ձեզի վերադարձը ներով : Ուստի վազ առտու երկու հարիւր հազար տղար առաջարկեցէք իրեն : Մեր թակարդին մէջ պիտի իյնայ :

Ֆրէա Պէնտիքս խոստացաւ ճշգիւ համակերպիլ գազանի սատիկանին հրահանգներուն : Այն ատեն Փինքէրթըն քանի մը անդեկութիւն ուզեց անկէ Կրէնի գործին մասին : Պէնտիքս իրեն և քաղաքին միւս բնակիչներուն գիտցածին պէս պատմեց դէպքը : Բնաւ չէր գիտեր թէ կեղծ Նաթ Փինքէրթըն գոհարեղիւնը զարձուցած էր Կրէն բնաանիքին :

Գազանի սատիկանը իսկոյն ամէն բան հատկցաւ : Մր. Պէնտիքսէն հրաժեշտ առաւ , անգամ մը ևս յանձնարարելով առանձաւ հօր գերբ կատարել յաջորդ առտու սատիկանական պաշտօնատան մէջ :



ՓԻՆԿԷՐԹԸՆԻ ՆՍԱՆՈՂ ԱՆՁԸ ԴԻՄԱԿԱԶԵՐՑ

Յաջորդ օրը , անտուան ժամը Տէն , սատիկանապետ Հօլի կ'ընդունէր Մր. Ֆրէա Պէնտիքսի այցելութիւնը : Հազիւ թէ գրասենեակ մտած էր , երիտասարդ պարոնը , բոլորովին այլալոյսած , սկսաւ պուպ սղբաղին ձայնով մը .

— Աւանդ , օգնութեան հատէք ինձի , Մր. Հօլի , զուլակս գողցան , իմ սիրելի պզտիկ Հէնրիտ , իմ աչքիս լս'յալ . . . կինս գրեթէ խենդեցած է վիշտէն : Իմ ալ խեղքս գլուխս չէ :

Սատիկանապետը նստեցուց տարաբախտ հայրը , ուշադրութեամբ մտիկ ըրաւ անոր պատմութիւնը և բնականաբար խոստացաւ իր բոլոր կարողութիւնսով օգնել անոր : Իր ա-

մէնէն ճարտար սատիկաններէն մէկ քանին պիտի կանչէր երբ գրասենեակի պաշտօնեան եկաւ և Նաթ Փինքէրթընի գալը իմացուց :

— Ահաւաստիկ ճիշդ ձեզի պէտք եղած մարդը , Մր. Պէնտիքս , ըսաւ սատիկանապետը վշտահար հօր : Ամերիկացի ամէնէն նշանաւոր գազանի սատիկանն է : Սխառ կնճռոտ գործ մը կարգադրեց քանի մը օր առաջ : Ապահովապէս պիտի յաջողի ձեր պզտիկ տղան ձեզի վերադարձնելու :

Կեղծ սատիկանը ներս մտաւ : Սատիկանապետը անոր ներկայացուց Ֆրէա Պէնտիքսը և ամենամեծ հեռաքրքրութեամբ մտիկ ըրաւ տղուն առեւանգումէն պատմութիւնը : Իր ընթացքը գրեթէ կը խաբէր նոյն ինքն Ֆրէա Պէնտիքսը , որ սակայն գիտէր թէ որո՞ւ հետ էր իր գործը :

— Տարտ սրարդ գործ մըն է այդ պուպրիկը գաննելը : Տգուխաղ մըն է ինձի համար , ըսաւ վերջապէս մեծամիտ երեսուցիկը : Միայն թէ անքաղաք ձեռք անցընելու խօսք չեմ կրնար տալ : Իմ կարծիքս սա է . . . Տղուն գալը խորամանկ շարածձի մըն է , որ մեծ փրկանք մը ձեռք բերել կ'ուզէ :

— Ամենայն սիրով կուտամ , պուսպ Ֆրէա Պէնտիքս :

— Է՛հ , է՛հ , անհրաժեշտ չէ ստիկա : Միայն իմ վարձքս պիտի վճարէք . . .

— Անշուշտ ա՛յլ աւելի սիրով պիտի վճարեմ . . . Է՛ ուրեմն , Մր. Փինքէրթըն , կը յայտարարեմ ձեզի որ եթէ զուլակս ողջ յանձնէք ինձի , երկու հարիւր հազար տղար պիտի տամ ձեզի :

Յազիւսակի փայլակ մը անցաւ կեղծ սատիկանին աչքերէն :

— Զուակնիդ ձեզի պիտի վերադարձնեմ , ըսաւ : Այս իրիկուն հոս գանուեցէք : Ձեր զուակը պիտի կրնաք ձեր թեւերուն մէջ սեղմել :

— Ամենակարող պիտի հօշակեմ ձեզ եթէ այդ խոստումնիդ գործադրէք , պուսպ Հօլի կուտիմ սեղանին գործնելով :

Կեղծ Նաթ Փինքէրթըն լուսթեամբ ժպտեցաւ : Պէնտիքս ձեռքը անոր երկնցուց և կրկնեց իր խոստումը թէ իրիկունը հող , այդ գրասենեակին մէջ պիտի գանուի :

երկու հարիւր հազար սողարնոց չէրով մը : Բանի մը վայր-
կեան ետք Փինքէրթընի նմանող մարդը իր տունն էր , ուր
ձաշեց և թիչ մը հանդուտացաւ : Իրիկուան ժամը Յին ան-
փութօրէն ուղղուեցաւ դէպի այն տունը , ուր պահած էր
գողցուած աղան :

Դուռը զարկաւ ուժգին կերպով : Պատուը , որ բանալու
եկաւ , մարդը չճանչնալով , ուղեց զուռը գոցել : Բայց կեղծ
Փինքէրթըն հրեց զայն :

— Այն տեղ գողցուած աղայ մը պահած էր , պտուաց :
Անտիջապէս սուէր զայն , ապա թէ ոչ պահականոց կը տա-
նիմ ձեզ :

Պատուը ետ ետ գնաց , սարտափահար :

— Տղեկը գողցուած էր , պտուաց : Զանկա ինծի բերող
մօրուսուտը մարդը ըսաւ թէ իրեն կը պատկանէր և խնդրեց
ինձմէ որ մինչեւ այս իրիկուն պահեմ զայն : Ստոր համար
տասը սողար տուած էր ինծի : Բնականաբար սիրով ընդու-
նեցի... Բայց անաւասիկ ուրիշ մարդ մը եկաւ և աղէկը ա-
սաւ ձեռքէս , զիմադրութեանս հակառակ : Այս երկու մար-
դիկը խօսք մէկ ըրած ըլլալու են զէշ խող մը խաղալու
համար : Մեծ բարեբախտութիւն է որ զուք եկար :

— Ի՞նչպէս , ըսաւ կեղծ ստախանը շփոթմամբ : Տղան ու-
րիշի մը կողմէ փարուեցաւ : Ե՛րբ :

— Այո գիշեր Դուկ , աղուն ինծի յանձնուեցէն թիչ ժա-
մանակ ետքը : Մարդը գիտով էր : Զիս կողոպտել կ'ուզէր :
Բայց սքովնեան արժէքաւոր ստախան մը չգտաւ հոս , ար-
դեկը ասաւ , ըսելով որ թեքեւս կը ծախէր զայն : Եւ ար-
դէն դարձեալ եկաւ և քառսրդ ժամէ մը ի վեր հոս է : Կը
հարցնէ թէ ի՞նչ պիտի գձարեմ որպէսզի աղեկը բերէ :

— Անպիտանը , պտուաց կեղծ Փինքէրթըն դէպի սեն-
եակ վազելով :

Յնցողներ հազած դատարկապարտ մը նստած էր ախո-
ւակի մը վրայ : Նորեկը տեսնելով ստախ ելաւ և սարսափի
յայտնի նշաններ ցոյց տուաւ :

— Կը ձերբակալեմ ձեզ , պտուաց կեղծ ստախանը սպառ-
նալից ձայնով մը : Տղաքներու թշուառական դող , անձնա-
տուր եղէք :

Մարդը բոլոր մարմնովը կը գողար : Ծարժում մը ըրաւ

որպէս թէ փախչելու համար : Բայց կեղծ Փինքէրթըն ար-
դէն բռնած ու ձեռնակապի զարկած էր զայն : Դատարկա-
պարտը , որ բոլորովին սարսափած կ'երեւար , ախար կերպով
միտն կը պայքարէր : Ինքնակոչ դազանի ստախանը իր կա-
լանուորին վրան գլուխը խուզարկեց և գրպանին մէջ ստոր-
ձանակ մը գտաւ :

— Ծնործայի բնկերոջ մը երեւոյթը ունիք , ըսաւ : Սոս-
տովանեցէք նայիմ , ձեր գողցած աղան ո՞ւր պահեցիք :

— Պիտի չըսեմ , պատասխանեց թշուառականը՝ բն-
բոստանալով :

— Այն տանն ստախանատուն եկէք ինծի հետ : Հոն պի-
տի կրնան խօսեցնել ձեզի պէս թշուառական մը :

Մարդը , առանց դիմադրելու , թողուց որ դազանի
ստախանը տանի զինքը : Այս վերջինը ստախանատուն մաս-
յաղթական երեւոյթով մը և իր կալանաւորը տաջարկեց
ստախանապետ Հօլիի գրասենեակը :

— Տղեկը տակաւին չգտայ , բաց գողը ձեռք անցուցի ,
ըսաւ : Տղեկը պահեր է : Կարծեմ թէ պիտի յաջողինք ձը-
մարտութիւնը խոստովանցնել իրեն :

Կալանաւորը ստախանապետին գրասենեակին մէջ ստախ
վրայ կեցած էր զլիտանակ : Սոսք մը չէր ընէր :

— Մը . ձրէս Պէնտիքսի տղան գողցողը գո՞ւք էք ,
հարցուց ստախանապետը :

— Ո՛չ :

— Ան՛ւտ կը խօսի , ի՞նք է գողցողը , պտուաց կեղծ տ-
ախանը : Փախչիլ կ'ուզէր... Բայց պատրաստամտութեանս
և ճարտարութեանս շնորհիւ կրցայ ձերբակալել և ձեռնա-
կապի զարնել : Գրպանէն սա ստորձանակը գտայ :

Կեղծ Փինքէրթըն սեղանին վրայ դրաւ դատարկապար-
տէն ասած զէնքը :

— Տեսնենք վերջապէս խօսելու որոշում պիտի տամք ,
հարցուց ստախանապետը : Մի՛ աշխատիք աւելի երկար ա-
տեն խարել մեզ : Ո՛րչափ յամառութիւն ցոյց տաք , այնչափ
աւելի խիտա պիտի ըլլայ արդարութիւնը ձեր մասին :

— Են չգողցայ տղան , բայց...

— Ուրեմն ո՞վ գողցաւ , հարցուց ստախանապետը :
Դատարկապարտը շտկուեցաւ և զինքը ձերբակալողին
աչքերուն մէջ նայելով , ըսաւ .

— Տղեկը գողցար կեղծ Նաթ Փինքէրթընն է :

Գողանի ոտականը տեղէն գառքեց :

— Ինչ կ'ընէ, սրտաց երկիւղախառն գայրոյթի արտա-
յայտութիւնով մը :

— Աւելի յստակ կերպով բացատրեցէք, ըստ ոտակա-
նապետը խիստ ձայնով մը :

Բայց այդ պահուն խեղճ Հօլի գործանալի դէպքի մը
ականատես եզաւ : Կաշմաւարը իր շղթայուած ձեռքերով
տեղանին վրայէն տարձանակը առած և կարծեցեալ Նաթ
Փինքէրթընի վրայ ուղղած էր սպառնալից դէմքով մը :

Բուն Նաթ Փինքէրթընը ե'ս եմ, պտուց գատար-
կապորտը սրտագին ձայնով մը :

Միւսը, որ մեռելի մը պէս թողնուած էր, քայլ մը
եւ գնաց, գարշելի հայհոյութիւն մը ընելով :

— Դիմակնիդ վա՛ր առնուած է, անա՛րդ սրիկայ, շա-
բունակեց ճշմարիտ Փինքէրթըն : Չեր ո՛վ ըլլալը գիտեմ :
Դո՛ւք սպաննեցիք Օր, կրէնի կատապանը և գողցաք վար-
սակալը, վարձքի մը փոխարէն վերադարձնելու համար : Օր,
կրէն իբրեւ յաւելուածական պարզեւ յիսուն հազար սուրբ
գրկեց ինծի ի Նիւ Եօրք : Ատիկա կատկածներս արթնցուց և
հոս եկայ ձեր գարշելի առեւտուրին վերջ մը սալու հա-
մար : Փոքրիկ Պէնտիքսը գողցողն ալ դո՛ւք էք : Երէկ հե-
տեւեցայ ձեզի... Աւելի երկար ատեն մի՛ տրանար : Չեզի
կ'ըսեմ թէ գիմակնիդ վար առնուած է :

Ոտականապետը մ'ընչեւ այն ատեն Փինքէրթընը կտրծած
մարդուն ամօթահար և ընկճուած վիճակին առջեւ այլեւ
չգարանեցաւ իր մարդիկը կանչելու :

Թատերական աշտափ սնակնիկայ հարուածէ մը շփու-
թած, կեղծ գողանի ոտականը առանց գիմադրութեան
անձնատուր եզաւ և բացատրութիւններ առաւ, որոնցմով
կարելի եզաւ հիմնովին տեղեկանալ իր ինքնութեանը և
գործին ամենապզտիկ պարագաներուն :

Թշուառականին բուն անունը Ալֆրէա ձօնարն էր : Նաթ
Փինքէրթընի հետ իր ուշադրաւ նմանութիւնը տեսնելով,
անկէ օգտուելու գաղափարը մուտ գաած էր իր փառասէր,
տկար և անսկզբունք ուղեղին մէջ :

Ինք էր որ կրէն ընտանիքը լրտեսած և Օր, Հօրէյսի

կառքին վրայ յարձակած էր : Այն տարաբախտ մարդը, ո-
րուն զիակը գտնուած էր Տիպլըն Սթրիթի մէջ, չըջուն վա-
ճառարդ մըն էր, զոր ձօնարն գացած գաած էր իր ասն մէջ,
գայն սպաննելու և ոճրադործը կարծել տալու կանխամտա-
ձուձով : Կարծած էր թէ պիտի կրնար հարուստ ըլլալ քանի
մը օրուան մէջ և այդ նպատակին հասնելու համար, այդ
մարդը, որ մինչեւ այն ատեն պարկեշտ մնացած էր, ո՛ր և է
ոճիբի առջեւ ընկրկած չէր :

Գատուեցաւ, մահուան դատապարտուեցաւ և վճիւր
գործադրուեցաւ :

Օր, Հօրէյս կրէն մաքէն շանցուց պարծենալ ապիրատին
ձերբակալութեան պատճառ եղած ըլլալու արժանիքին հա-
մար, զոր իրապէս ունէր : Եթէ իր սրտին թեղադրութիւնը
չըլլար, որով որոշեց յիսուն հազար սուրբի պարզեւ մը
գրկել Նաթ Փինքէրթընի, հաւանական է որ ճշմարտութիւնը
ընու մաքէ պիտի շանցուէր : Գալով ոտականապետ Հօլի,
երբ բո՛ւն Նաթ Բինքէրթընի հետ ծանօթացաւ, բուն գա-
հունակութիւնով ըստ ինքնիքին թէ հոչակաւոր գաղանի
ոտականը ճիշդ այնպէս էր ինչպէս երեւակայած էր, զայն
ձանչնալէ առաջ :

Վ Ե Ր Զ

Յ Ա Զ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ

ՀՈՏԱՈՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

ՇԱԿՈՐ ԱՔՐԱՀԱՄԾԱՆ

Պապ Ալի հաստեփ Ռեփի էֆ. խաճ

ԳՈՐԾԱԿԱԼ ԳԻՐԲԵՐՈՒ ՀԱՆԳԷՍՆԵՐՈՒ ԵՒ ԹԵՐԹԵՐՈՒ

	Դեկն.
Նառասարդ	100
Ֆրանսական յեղափոխութիւնը	250
Օշական հաւաքածոյ	50
Ինկառնըրէց	180
Ազատութեան համար Զեյբունի վրեժը	120
» » Եղջըզի պոմպան	80
Վերջին բերդը	30
Թախտական Հայր	75
Թիսպաքսը	
Ախորականը	40
Մասնիչը	35
Ապսիդ-Հանիս եւ Եերոֆիօղևս	90
Նաթ Փիկեթըրըն (Նախորդ շրջան)	10
Յիշատակներ Հայկական ճգնաժամէն	150
Ուղեցոյց ընտանեկան երջանկութեան	50
Միամիտի մը արկածները	35
Երափնեցի սակ	60
Պոֆաշոյի սուստօրեակը	50
Իրանի պատուհասները Ասրպէտի	60
Հաւաստեցնութեան գաղտնիքները	125
Բանեյիսպարդ կիներ	60
Մանանայ Ա. Բ. (Գ. հասորը հազդազիս է)	120
Հայապատմ	60
Բուրանը	150
Հայոց պատմութիւն Պաշտասնեան	100
Սիրածներուս համար	5
Վերածնունդ Հայաստան	7,5
Կեանքը ինչպէս կ'անցներ, կեանքը ինչպէս անցաւ	30
Սարապի երկրին մեջ	100 Դեկն [100
Գաղտնի տեղեկագիր Հայաստանի ջարդին վրայ Տֆ. Լեքսիսիսի	
Հայ մտքին հարկը եղեռնին	30 Դեկն.
Ինչպան Մօրկիսառի պատմածները	100 »
» Ճերարտի պատմածները	80 »
Հայաստանի քարտէսը գունաւոր եւ պատմական	30 »

ՀՀ Ազգային գրադարան
NL1007238 18

ՀՀ Ազգային գրադարան
NL1007237 17

ՀՀ Ազգային գրադարան
NL1007236 16

ՀՀ Ազգային գրադարան
NL1007235 15

ՀՀ Ազգային գրադարան
NL1007241 21

ՀՀ Ազգային գրադարան
NL1007240 20

ՀՀ Ազգային գրադարան
NL1007239 19

ՀՀ Ազգային գրադարան
NL1007234 14

ՀՀ Ազգային գրադարան
NL1007233 13

ՀՀ Ազգային գրադարան
NL1007232 12

ՀՀ Ազգային գրադարան
NL1007231 11

ՀՀ Ազգային գրադարան
NL1007230 10

ՀՀ Ազգային գրադարան
NL1007229 9

ՀՀ Ազգային գրադարան
NL1007228 8

ՀՀ Ազգային գրադարան
NL1007227 7

ՀՀ Ազգային գրադարան
NL1007226 6

ՀՀ Ազգային գրադարան
NL1007225 5

ՀՀ Ազգային գրադարան
NL1007224 4

ՀՀ Ազգային գրադարան
NL1007223 3

ՀՀ Ազգային գրադարան
NL1007017 2

ՀՀ Ազգային գրադարան
NL0933053 1

